

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԿԻԼԻԿԻՈՑ

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱԳԱՌՈՐՈՒԹԻՒՆԸ

ՍԻՐ ԳԱԶԱՄՔՆ ՈՒ ՄԻՋԱՆԱՐՄՐԴՅԸ

(Եպոնակոթիւն 1946 Մայիսի 28)

Թագաւորը յաջողեցաւ խաղաղութեան դաշտինք մը կնքել Դաւիթի հետ բայց Ապու Պէքիրը չհաճեցաւ և աւելի զօրացած ձալէափ հառավարիչ և Մէրտինի թագաւորը Հշրգիթիմուրի բանակին աջակցութեամբը՝ երեք ամիսի չափ քաղաքը պաշարեց ։ Լեռն, անկարող գիմազրերու այսքան կարող ուժերու, նախնարից իր ձեռքով կրակի տալ իր պալատը, որմէ վերջ քաշուեցաւ Սոյ բերդը։ Բայց ան ստիպուեցաւ ապաստանիլ աւելի բարձրը գըտնուող Բերդին մէջ՝ զոր յաջողած էր փրկել ըմբոստ գաւանաններուն ձեռքէն զինք լատին ծէսով թագուոր օծող եպիսկոպոսին բարեկամ; Առմինիկան վանահօր մը միջնորդութեամբ. սակայն չկրցաւ երկար դիմագրել և բացի մի քանի հաւասարիմ հետեւորդներէ՝ բոլորը լքիցին զինք երդման խասուումի վրայ, թէ իրենց կեանքը պիտի խնայուի, Լեռն իր թագուհին, մօրը և զստեր Փինայի ընկերակցութեամբ և Կոռուկոս բերդին երեքնի կառավարիչ Շահանի հետ վար իջաւ ամրոցէն, յանձնեց բերդին բանակիններն ու թագաւորական գանձին մասցորդները, 1375ի Ապրիլ ամսուն։ Այն ժողովրդային ենթագրութիւնը թէ Լեռն ի վերջոյ պաշարուեցաւ կապան

այս երկու մէթոսները, ճանաչողութեան այս երկու անհրաժեշտամիջոցները, մարդկային մտքին երկու թեերն են, անհաւասար զօրութեամբ թէն, որոնց չնորհիւ կարելի կ'ըլլայ սաւառնիւ, մերթ զգուշութեամբ ու մերթ խիզախօրէն, ընութեան մտահոգիչ գաղտնիքներուն ընդմէջէն, ի վերջոյ, հասնելու համար Աստուածային ներկայութեան մը անխառն վայելքին։

և.

բերդին մէջ, որ մայրաքաղաքէն 65 քմ. հեռու հիւսիւս-արեւելք կը գտնուէր, հաւանաբար սխալ է։ Շատ աւելի հաւանական է որ թագաւորը և իր հետեւորդները ստիպուեցան ինքզինքնին բանտարկիլ Սոյոյ բերդին մէջ՝ ուր գանձին մեծ մասը պահուած էր այն այրին որ բացատրեցինք. թէ բերդին երրորդ կամարին վրայ կը գտնուէր։

Այս չըջանի հայ պատմիչ մը կը գրէ. —

«1375-ին Աստուած իր զայրոյթը զգալ տուալ Սիս քաղաքին, բերդը պաշարուեցաւ Սիպուեմբեր ամիսէն մինչեւ Ապրիլ և Ուրբաթ օր մը յանձնուեցաւ։ Ասոյն պատճուալ ուտելիք ոչինչ մնացած էր, այլևս մարդ հացանատիկ մը չէր կրնար գտնել։ Պաշարութ ժողովուրդը . . . որ վերջապէս կրցաւ հասկնալ խաչին վրայ դիզուած անարգանքները . . . կատու և էլ կ'ուտեիր։ Որբազնն գրեիրը պատառ պատառ եղան և տաճարները քանդուեցան»։

Ուրիշ գրող մը, Զաքարիա եպիսկոպոս, որ ականատեսելիքած էր այս աղէտաներուն, վշտակին և յուզիւ շնչառով մը կը գրէ. — «Սիս քաղաքը տանուեցաւ և ես, հոն ներկայ էի, Բայց ո՞վ կրնայ նկարագրել այն ողբերն ու պրտակեղէք աղաղակները որոնք իմ ականջներու վկայեցին։ Ես տեսայ թէ ինչպէս փայլուն, արժէքաւոր քարեր, արեներ, աստղեր և լուսիններ (բոլոր աշնուականութիւնն ու ժողովուրդը) զետին տապալեցանո։ Այս կարգի յուզիւ յուշագրութիւններ պէտք է արձանագրել Սիս քաղաքի հարստութեանց գամբանաքարերուն վրայ՝ վերջին մայրաքաղաքը հայ թագաւորներուն և մանկամարդ քոյրը՝ Անիի հագրատուննեան բերդին։

Եղիպատոսի սուլթանին վերջնական նըպատակը պարզապէս քաղաքը գրաւելուն մէջ կը կայսարար՝ զայն իր պետութեան կցելու և հայոց ձեռքէն առնելու համար, որով բոլորպին աւերակ չգարձուց։ Անբաւականացաւ արտօնելով իր զինուորներուն որ կողապտեն։ Եթառյ, ծագուալ Շահ անունով մէկը կառավարիչ կարգեց և ատեն մը հայերը հանգիստ մնացին։

1389-ին, սակայն, Մէլիք հօմէր անուն կառավարիչ մը անզթօրէն հալածեց բնակչինները և առանց ունէ արձանագրուած պատճառի՝ սպանեց թէնոգորոս կաթողիկոսը՝ տասնեղեց հայ պարոններու հետ միասին։

Ասիկա կրնայ պատճառը եղած ըլլաւ այն մեծ արտագաղթին՝ որ մայրաքաղաքն և Կիլիկիոյ բնակիչները ըրին ծովերէն անդին։ Մաղաքիս անուն մէկը այսպէս կը պատմէ 1402-ին։ — «Այն ատեն, Որս քաղաքին հայոց թագաւորութեան կրած ճըն շռմներէն վերջ, արքունի իշխաններ և ազնուականներ, ինչպէս նաև ժողովուրդին մեծ մասը միացան և նաւ առնելով մեկնեցան Ֆրանկներուն երկիրը։ Ուրիշ պատմիչ մը կը պատմէ թէ և Մեծ թուով Կիլիկեցիներ հաւաքուեցան Կարապետ կաթողիկոսին չուրջ, որովհետև Բամազանի<sup>(\*)</sup> և անդադար կրնուող պատերազմներու պատճառաւ շատ չարչարուեցան և ականատես եղան իրենց երկրին աւերման և անհաւատներուն աճող ուժինու։ Կ'ըսուի թէ 30,000 ընտանիքներ ճեղքեցին ծով։ Պատմիչը սմանք անուններով կը թուէ, այսպէս։ «Երեք քարթի Պարոն Կարապետ, Կոստանդին թագաւորին թոոք՝ ճամբայ ելաւ։ Զորեք քարթի Պարոն Ասիլ Պէկ և իրենց քահանանները՝ Յովհաննէս, Վահան, Գրիգոր և Ստեփան։ Սիս քաղաքին մէջ ազնուականներէն և քահանաններէն, պարոններէն և արքայական ընտանիքներէն ո՛չ այր և ոչ կին մնաց, բոլորն ալ մեկնեցան իրենց ընտանիքներով և ազգականներով։ Իշխաններուն և հարուստներուն մեկնումէն վերջ, աղքանաներն ու կարօտեալները որոնք գուրկ էին կետնքի անհրաժեշտ պէտքերէն և չէին կրնար ձգել քաղաքքը, թըշնամիին յանձնեցին Սիսը՝ Յունիս 6-ին։

1415 թուականին, Վենետիկի գուբին ուղղուած նամակով մը Սուլթան Ապու Նասր կը խստանար զինք աղատօրէն մըտցնել քաղաքը վաճառականութեան համար և այս ուղղութեամբ կառավարիչն ալ կը գրէր, ինչ որ ցոյց կուտայ ո՛չ միայն Սուլթանին ունեցած լիազօրսւթիւնը քաղաքին վրայ, այլ նաև Խոտալացիներուն մուտքը հայոց երբեմնի մայրաքաղաքին մէջ, առեւտրական գետնի վրայ։

(\*) Այս անձը յայտնի է որ Թիւրքմէն ցեղի մը պետն էր՝ որ 1378-ին գրաւեց բոլոր բնակելի վայրերը և երկրին մեծ մասը՝ մինչև 1575, երբ Կիլիկիան հպատակ գարձաւ Օսմանցի թուրքերուն։ Գրաւած է, որ երբ Բամազան քաղաքը գրաւեց, Սոյս վանքին հսկայ գոները փախադրուեցան, մին Աստանայի բերդին գուռ զարձաւ և միւսը՝ Կարմուճի բերդին։

ԺԵ. գարու կիսուն, կաթողիկոսական Աթոռը էջմիածնի վանքը փոխազդրուելէն վերջ (1441 թուականին) Կարապետ, Սոյս կաթողիկոսը, նորոգեց իր կաթողիկոսական պալատը, ինչպէս նաև շատ մը եկեղեցիներ Պատմիչ մը մեծ գովեստով կը խօսի իր մասին, բաղդատելով զայն Հայոց Եկեղեցոյ երեւճի հայրապետներուն կետ։

Քիչ վերջ, էմիր էօմէր (որ կը թուի թէ ասկէ առաջ յիշուած Մէլիք էօմէրի շառաւելիէն էր) կողոպտեց Սիսը նորէն։ Այս գէպքը այսպէս կը պատմուի։ —

«Ա 1461 թուականին Սոյս թուրքերը գաղտնի կերպով մտան Կարապետ կաթողիկոսի բնակավայրը, անոր հետ խորհրդակցելու համար, անոնք հաւաքեցին Սոյս մէջ բնակող բոլոր հայերն ու թուրքերը և միասնաբար դաշնք մը կնքեցին ու երկու կողմէն երգում ըրին որ ձերբակալեն Մէլիք էօմէրը։ Յաջորդ օրը անոնք բոլորը ժողուածեցան (նախկին) թագաւորական պալատին վարի գրան առջև։ Թաջրէն ոմանք, քրիստոնեաններ և թուրքեր միասին, պատերը մազցցնով փոքր գռնէն մտան պալատ և էօմէր ծակ մը փորեց պատին մէջ և պալատէն ներս առա թիւրքմէնները։ Այս վերջինները և Սոյս բնակիչները կոփէ մտան։ Թիւրքմէններէն՝ կարմոր անձ մը սպանուեցաւ։ Ապա անոնք փախուստի մասնեցին զաննք, երկու քրիստոնեաններ սպանեցին և ուրիշներ ալ վիրաւորեցին նիզականներով։ Փախչելու ատեն ոմանք թերգութէ մտան, և երկու խոշոր քարեր պատերէն վար նետեցին։ Թիւրքմէնները այս տեսնելով ետք քաշուեցան, քաղաք մտան և՝ կողոպտեցին չորս թրքական տաւներ, ինչպէս նաև Պատուէնի, Լեւոնի, Գրիգորի և ուրիշ շատերու տաւները։ Յետոյ Կարապետ կաթողիկոսի պալատը մտան և վանքը աւարի տուրին (պալատին կից) կողոպտելով Սուլթանը և բոլոր նուրիական առարկանները։

1467-ին Շահ Սուլար Զիւլքիւտար(\*)

(\*) Զիւլքիւտարանները Թիւրքմէն ցեղ մըն էին որոնք այս լրջանին կիմնեցին գորաւոր իշխանապետութիւն մը որ կը տարածուէր գրեթէ մինչեւ Կապատովկիոյ կեսարին անձաները։ 150 տարութանից յառաջացան շարունակ, պատերազմելով ուրիշ իսլամ ցեղերուն և նոյնիսկ Եփիպտացւոց դէմ։ 1515-ին Մէլիք Ա. վերջապէս յաջթէց անսնց։

նուրիեց Սիս քաղաքին մեծ մասը : Սոյն այս շրջանին իրեն հպատակեցուցած էր նախան պէս հայկական Կիլիկիան թագաւորութիւն նը կազմող հողամասին մեծագոյն մազը : Բացի մայրաքաղաքէն ան գրաւեց Ատանա, Միսիս, Մարաշ և Ալպստան, ինչպէս նաև Անաւարզա, Վահկա և Բարձրբերդ, ուրիշ ամրոցներու հետ միասին : Փամանակակից պատմէի մը՝ այսպէս կը գրէ : — «Ճահ Սոււր կը փափաքէր բանել Սոյոյ կաթողիկոսը և գրաւել բերդը : Հեծելագօրքի խումբով մը յարձակեցաւ Յունիս 2-ին և կրակի փորձէն վերջ յառաջացաւ գրաւելու Ատանա և Թարուսւ : Ան վերադարձաւ երկրորդ անգամ գրաւելու Միսիս և այրեց ու կոռզութեց զայն : Պարոն Զագամ գրաւեց բերդը : Քրիստոնեաները կուուի սկսան և թշնամիէն շատերը սպասնեցին, բայց Դեկտեմբեր 3-ին, այլևս անկարող դիմագրելու, յանձնեցինք տեղը : » 1468-ին Շահ Սոււր նորէն Դամակոս գարձաւ, հազար թուրք ընտանիքներ տեղահան ըրաւ և ստիպեց որ Միսիս հաստատուին : Դամակոսի իշխանը իր կարգին եկաւ Շահ Սոււրի վրայ յարձակելու . այս վերջինը իր վրայ քալեց : Մայիս 14-ին Սոյոյ Թուրքերը Շահեաններուն միացան և կոսուի սկսան : Անոնք բերդին Պարոնին ճիշերն ու ջորիները գրաւեցին, և Զարոնին ալ Քրիստոնեաները բանատարկեց զնանին մէջ : Են մենք մնացեալ քաղաքացիները լքեցինք մեր տուններն ու ստացուածքը : Թիւրքէնները կոլոստեցին քաղաքը և շատ աւագ տարակ ինչպէս նաև եկեղեցիներուն նուրիական անօթները : Անկարէի չնկարագրել այն բոլոր աւերները զորս գործեցին : Մենք մնացածները կոպիտառ ամրոցը եկանք (այս բերդին դիրքը նախապէս ցոյց տրուեցաւ) :

Հակառակ ազնուական և հարուստ գասակարգին մեծ արտագալթին, որոնք ըսինք տեղի ունեցան ԺԴ. զարուն վերջերը, ուր բոշապէս յայտնի է որ Միսիս մէջ մեծ թըւով հայեր կը գտնուէին, և ասկէ զատ անոնք ներկայացուցիչները ունէին ազնուական դասին մէջ և որոնք որոշ չափով աշատութիւն և յարգանք կը վայելէին, նոյնիսկ կրնային զէնք վերջել և կոսուիւ : Բայց Շահ Սոււրի կառարած այս վերջին աւերը աւելի առելի հանգամանք մը ուռնէր քան այն որ հայկական Կիլիկիան թա-

գաւորութեան անկումը բերաւ : Եգիպտաց վերագրաւեցին Սիսը, բայց վերջ, 1487 թուականին, Օսմանցիք, Խալիլ փառչայի զեկավորութեամբ չափազանց գորացած, վերագրաւեցին քաղաքը : Երկիրը վիշտապէս խաղաղ վիճակ մը կրցաւ վայելւել եղիպտական Վուլթանութեան : Զիւրէ քիտաններու իշխանութեան, Քարամանի իշխաններու և Խամատան ցեղի չնշումով : Բայց վայրենի և անօրէն ցեղերու յարձակումները աւելի վասներ հասցուցին քաղաքին : Այսպէս, ըստ 1527ի ժամանակակից գրութեանց և Սոււրէտափին ծէլալ Սիս կաւ : Բնակիչները ամրոցին մէջ ապաւտանեցան ; շատ աւերներ տեղի ունեցան, բայց վերջապէս Ամենակարողը ազատեց Սիս քաղաքը չար Խուսրէտափին ձեռքէն :

1589-ին Եփերմ կաթողիկոս այսպէս կը պատմէ : «Անքնտ Սաթթին մէծ բանակի մը գլուխ անցած Այնթապէն դէպի Սիս արշաւեց Սաֆրասանին և Մեհան Ողլույով սուաջնորդուած ըմբոստներուն գէմ : Մեհան տի Օղլու կը խորհէր բանի տէր գտանալ քաղաքին : Բայց երբ Սաթթէնին մօտեցաւ, ան փախաւ Ասէն և բնակիչները թողած իրենց ստացուածքն ու կահ կարասիները, իրենց ընտանիքներն առին և փոքրիկներուն ձեռքէն բռնած հապճեպով փախան : Ծողովուրդին և եկեղեցիներուն բոլոր ինչ-է բերը կողոպտուեցան» :

Մի քանի տարի վերջ (1605) «Դաւիթի յարձակեցաւ քաղաքին վրայ 150 հետեակ կազօրքով : Բնակիչները՝ այլալած և սարսափահար՝ բերդը ապաստանեցան : Ամէն անգամ որ թշնամին փորձաց յարձակիւ բերդին վրայ՝ շփոթած ու ամօթահար եղ գարձաւ և իր բոլոր խորամանկութիւնները ի գերեւ ելան... երեսուն քաղաքը պահանջարեցին բայց չկրցան առնել զայն, վերանական թշուառականները նահանջեցին և ամսի մը պէտք ցրուեցան... . Բայց Սոյոյ բնակիչները առհասարակ Աստանա ապաստանեցան վախնալով որ այս վայրագ անսունը կրնայ վերադառնալ... . Այնպէս կ'երեւ թէ, Կիլիկիոյ հայ թագաւորութեան անկումէն վերջ, Սիս քաղաքին ներքին վարչութիւնը, նոյնիսկ եղիպտացուցիչները և թուրքերուն օրով, Հայոց ձեռքը մնաց երկար ատեն, և Զէյթունի ամրոցին նման չորս պիտերով կը կառավարուէր,

նախօպէս թագաւորին օգնող չորս պատուիրակներու թուրին համապատասխան։ 1585-ին Սոյոց եպիսկոպոսներու Հռոմ դըրեկած նամակին մէջ Սոյոց պետքէն այս չորսին ստորագրութիւնը կը գտնենք։ —

Իշխան Մեսերչակ, Սոյոց պատուիրակ, Իշխան Հանուզ, Սոյոց պատուիրակ, Մահատիսի Պուտապա՝ Ղարիպի որդին, Սոյոց Իշխան, և իշխան Լիպարիտ, Սոյոց պատուիրակ։

Այս վերջին իշխան Լիպարիտի անունը կը յիշեցնէ իր նախորդինը — հայկական ուժերու հրամանատար, որ մեռաւ Նահատ Օզլուի առաջնորդած Թիւրքմէններու հայկական ուժերուն վրայ կատարած մէկ յարձակման միջնորդին, 1366ի և 1399ի ատենները։ Այս անուանի անձնաւորութիւնը, որուն անունը հայկականէ աւելի վրայական ժագում ցոյց կուտայ, անմահացած է աւելի բանաստեղծին՝ քան պատմէչին կողմէ։ Անորդ դիցազնական մահը հաւանաբար տեղի ունեցաւ երբ 60,000 Թիւրքմէններու ուժին առջև գտաւ ինքինք. և ակամայ կամ տարրեր ձեւով, քաղաք տանող կամուրջը լքուեցաւ, որուն պաշտպանութիւնը կրնար ազատել պաշտպանող ուժերը։

Սոյոց շրջանը, որ անշուշտ իր անունը կ'առնէ այդ քաղաքէն, կը շրջապատճն հիւսիսէն Հանոյ Նահանգը, հրափսա-արեւելքէն Կապան և Զեյթուն Նահանգները, արեւելքէն՝ Կարս, հարաւէն Անաւարդը, իսկ արեւմուտաքը կը գտնուի անձանօթ նահանգ Ծըլը, որ Մարտ Մարտու թիւրքական գետէն անոնց Տաւրու եւ Անդի-Ճաւրոս լեռնազլթաններուն միացած տեղը։ Բայց ինչ ալ ըլլայ անոնց գիրքը, իրենք ին որ երկրին հիւսիսային մասին կուտան ելեւէնները, թէն ոչ չատրաքրի։ Ճարաւային մասը աւելի ցած է և կը կազմէ կիլիկեան տափաստանը՝ որ հայ թագաւորներու ատեն Սոյոց տափաստան կը կոչուէր։ Այս տափաստանը, ինչպէս յիշուեցաւ, յաճախ աւերներու ենթարկուեցաւ և հսու անմեղին արիննը յաճախ խառնըւցաւ յաճախ խառնըւցինին հետ։ Թէն իր ամբողջ տարածութեամբ բաւական բերրի է, բայց քաղաքին շրջակայքը լաւ մշակուած չէն այսօր։ Անտառալից չէ, միայն մի

քանի կաղնիներ ցրուած են հոս հոն, և մեծ մասամբ բոլորովին անմշակ է։ Սոյոց շրջանի հիւսիսը, Ձաւրոս լեռնաշլթային մէջ ինկող բաժիննը, բնականաբար լեռնոտ է և ծառերով պատած և այս ճամբան ուրակէ ես անցայ, կին մայրաքաղաքէն մինչև Հանոյ բերդը կ'ընծայէ ամէնէն ազգու տեսաբաններէն մաս մը, որ կարելի է երեւակայել։ Շատ մը կատարներ ծածկուած են կաղնիներով, հացիներով, մայրիներով և կազմախներով, մինչ ուրիշներ կաւ կը պարունակէն։ Սոյոց շրջանին մէջ քարիւղի, երկաթի ու արծաթի հետքեր կան։ Սոյոց շրջանը ծառերու և մշակումի պակասին պատճառաւ արեւուն ճառագայթները կը զարնեն ժայռերուն որպէս ամառուան տաքը գրեթէ անտանելի կ'ըլլայ։ Կիլիկոյ հայ թագաւորութեան գոյութեան շրջանին ասոր հակառակն էր, որովհետեւ կեւոն իրեն բնակութեան տեղ և պայտա չէր կըրնար ընտրած ըլլալ այնպիսի զայր մը՝ որ որորի ըլլար հանգստի և պերճանիքի ազգակներէն։ Իրողութիւնը աս է, որ այս աւերները որոնց այս երկրը ենթարկուեցաւ շարունակական գատերազմերու ընթացքին, որկեցին զայն իր բնական հարստութիւններէն իսկ։ Այժմ մի քանի ցանցա կիւրոնիներ միայն վկաններ կը մնան այն աերճաշուք մշակութեան և առատարոյր պարտէշներուն որոնցմով զարդարուած էր Հայոց հերքութիւնի թագաւորական քաղաքը, մինչ իր ազնիւ չէնքերէն գոյզն և աննշան հետքեր միայն կը մնան, և նոյնիսկ ասոնք մոռացութեան մոխիրին մէջ կը կորուիւն արագօրէն, որովհետեւ ոչ մէկ ձեռք կ'երկարի կասեցնելու այս քայլքայման վիճակը։ Աւելին կայ։ Այն կին քարերը որոնք տակաւին իրարու վրայ հանգուն կը մնան, անփութօրէն, որովհետեւ ոչ մէկ ձեռք կ'երկարի կասեցնելու այս քայլքայման վիճակը։ Աւելին կայ։ Այն կին քարերը որոնք տակաւին իրարու վրայ հանգուն կը մնան, անփութօրէն կը կոփեն նորէն գործածելու պղտիկ և փնթի չէնքեր շինելու։ Խեղնուկ և ծառար բնակութիւններու համար Դողանի՝ ինչպէս որ կը կոչեն այժմ Միսր։

Շարաթը անգամ մը բնակիները իրենց սովորական մահքուն թմրութենէն և ապչութենէն կ'արթնան երբ, առեւտառի օրը, պաղաքը կը խռուուին լիռներէն և գաշուերէն եկած թիւրքմէն և շրջիկ ցեղերու երփնագոյն ամբոխները։ Հեռուէն գիտելով սակայն կընայ մէկը լման ըմբռնել

նկարագեղ և զիպային գիրքը միջնադարւան ամրոցին, այն բերգը՝ որ որսի թըռչունի մը բոյնին նման տեղաւորուած է բերդաքարին ճեղքերուն մէջ, ուր մարը մտնող արեւուն ճառագայթները աստիճանաբար կ'երական շուքերը և փարզագեղ գոյներ կը մեղմանան ցոլցումով ու կը ստանան գորաք ծիրանի գոյն մը, — ամպանման վերաբակու մը՝ այլամուտին:

Ես անձնապէս միայն մէկ յիշատակ ունիմ՝ Կիլիկիոյ հայ թագաւորութեան մայրագաղաքէն, — մազաղաթեայ Աւետարան մը, 1330-ին Սոոյ մէջ գրուած Սարքիս վանահայրին կողմէ Լևոն Ե.ի համար, թերեւս այդ շրջանին ամէնէն նշանաւոր գրչագրութիւնը: Այս թերթը կը պատմէ Ղազարոսի մեռեներէն յարութիւն առնելը, ըստ Ս. Յովհաննու Աւետարանին: Գեղազարդ լուսանցքին մէջ գծուած են այս գէպքը բացատրող մանրանկարներ:

Այս նկարագրութեանս մէջ զիտումնաւոր կերպով խուսափեցայ մանրամասն նըղարագրութիւններ տալու մէկ: զարուն արձանագրուած յուշագրութիւններէն: Բացի այն իրողութենէն՝ որ աննոցմէ ոչ մէկ հետք կ'երեւի այսօր (մեծ մասամբ թուրքերուն գործադրած անառակ և չարամիտ քանդումներուն պատճառու), անոնք պատմական կարեւոր արքէց չեն ներկայացներ: Աննոցմէ են Սոոյ Կաթողիկոսներուն, Ղուկասի և յաջորդներուն, Յովհաննէս Ե.ի, Միքայէլ Ա.ի և Թորոս Գ.ի շիրկեմերուն վրայ գտնուող գրութիւնները, ինչպէս նաև Կիրակոս Կաթողիկոսի Ս. Սովիա Եկեղեցիի նորոգումը պատմող գրութիւնները, որոնց մասին մանրամասնուքն իսուսեցանք: Փայով քաղաքին և անոր վանքերուն ու Եկեղեցիներուն դիւանաթուողթերուն, անոնց բոլոր հետքերը բացարձակապէս անբեկութեացած են:

Պատմական իրական արժէք ներկայացնող Ռուբիննեան Իշխանութեան հետ կապ ունեցող արքայական անձնաւորութիւններու և անոնց ժամանակակից Կաթողիկոսներու գամբանական կարեւոր արձանագրութիւնները, ինչպէս շեշտացինք, պէտք է փնտուել Դրազարկի մէջ, իմ անկեղծ նպատակս է գտնել ջանալ այս պատմական բայց կորսուած թաքստոցը, Հաւաստանիթ թագաւորական բնտանիքին առ

մէնէն նշանաւոր և նոյն ատեն խորհրդաւոր հանգստարաններէն մին: Ի յարգանս հնա թագուած օրհնեան ոսկորներուն, պիտի ուղէի վերջացնել Հայր Ալիշանի արտայայտած յուղիչ զգացումներով, այսպէս: — «Ե՞՞ծ բարեբախտութիւն եթէ անոնց նուիրական ամիսները չեն պղծուած անզգամներուն և ամբարիչտներուն ձեռքով: Թող անոնք հանգչին այսպէս պահանջուած է Տաւրոսի թանձը մացանիրուն և ընդգարձակ անտառներուն պաշտպանութեան ներքեւ, խաղաղութեան խորհրդանշանին — Ս. Խաչին՝ պահապանուուզ, Սիսուանի սքանչելի եկեղեցիներուն և հոյակապ պայտագներուն փառաւոր յիշատակներուն հետո: Յուսանք թէ աւելի երջանիկ շրջան մը պիտի վերածնի, և թէ օրհնեան ցողը անգամ մըն ալ պիտի իխնէ այս թօշնած ծալիկներուն վրայ և թէ՝ այս շիրմներու խարոցկէն պիտի փայլի կեանքի ճառագայթ մը անոնց համար որոնք կը սիրեն իրենց նախնիքն ու անցեալ փառքը, ատենօք այնքան փայլուն:

#### Թարգմանեց

ԱՐՏԱՒՐԱԶԴԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

#### (ՎԵՐԱ)

ԵԱՆՈՒԹԻՒՆ ՑԱՐԳԵԼԻ ԿԵՂԻՆԱԿԻՆ ՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՂ ՔՐԵ ՆԵՐԿԱՅ և այլ խիստ շահեկան գրութեանց հետ ինձի զրկած է, ուրիշ բազմաթիւ հետաքրքրական լուսանկարներուն հետ, Սիսի կաթողիկոսներին Ս. Սովիա Եկեղեցւոյ աւետաները ներկայացնող լուսակարը, 1936-ին իր տեսած անքան տիսւը երեսթին մէջ, ուր կը տեսնուի նորմպէս մայր եկեղեցւոյ հիւսիսային որմին յանդած Ս. Գրիգոր մատուռը, բուրգին անաղարտ վիճակով:

